

Ս Պ Ի Ւ Ա Կ

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԵԿԵՂԵՑԻՈՅ

ՀԱՆԴԻՍ ՇԱԲԱԹԱԿԱՆ

ՕԶԴՈՅԻՆ, ԲԱՐՈՅԱԿԱՆ ԵՒ ԳՐԱԿԱՆ

Թիւ 44

≈ 1888 ≈

Հոկտեմբեր 8

ՊԱՏՄԱԿԱՆ

Ա. ԴԱՐ ՔՐԻՍՏՈՆԷՈՒԹԵԱՆ

ԵԿԵՂԵՑԻ Ի ՀԱԼԱԾԱՍՍ ԸՆԴ ՏԻԵԶԵՐՍ

Քրիստոնեայք, որ իրարու հետ կապուած էին անհուն սիրով եւ գերընտիր բարոյականաւ, սկսան ամէն ուրեք հալածուիլ, վասնզի ոչ թէ միացն հրէութիւնն, այլ ամբողջ կեթանոսութիւնն ունէր իւր դէմ կատաղի թշնամի եւ չարահնար ոսոխ։ Սոքա մանաւանդ Հրեայք չմնաց չարախօսութիւն, որ չնարէին քրիստոնէից վրայօք եւ զայն չծաւալէին ամէն տեղ։ Արովնետեւ քրիստոնեայք գաղտնածածուկ կը հաւաքուէին յաղթս, ի տնտեսութիւն եկեղեցւոյ եւ ի հոգեւոր պէտո, գաղտնածածուկ, վասնզի կարելի չէր յայտնապէս ժողովիլ եւ զերծ մնալ նախատինքէ եւ հալած անքէ, ուստի Հրեայք կը համբաւէին թէ քրիստոնեայք գիշերային ժողովներու մէջ մատղաշ տղեկ մը կը մորթեն, եւ ալիւրով ծեփելով կը խորովնեն եւ նորա արեան մէջ թաթիւնով հացը, կուտեն։ Այսպէս կը բարբանջէին Հրեայք Քրիստոնէից Հաղորդութեան Ս. խորհուրդն այս օրինակ ծամածռելով⁽¹⁾։

(1) Խնչպէս որ ի յետին գարս քրիստոնեայք եւս կարծես փոխադարձար, սկսան սոյն օրինակ առասպել յօդել Հրէից վրայ։

Քրիստոնեայք կամբաստանուէին նաեւ իբր թշնամի քաղաքական իշխանութեան մանաւանդ Հռովմէական պետութեան : Եւ այս ամբաստանութիւն կը ծագէր սոյն վարդապետութենէն թէ քրիստոնեայք եղբայրական հաւասարութիւն քարոզելով կը մերժէին կայսր, օրէնք, կարգ եւ կանոն եւ աստիճան : Իսկ օրովհետեւ քրիստոնեայք աշխարհիս ունայնութիւնը քարոզելով կը նախընարէին թշուառութիւնն քան զերջանկութիւն, զման քան զկեանս, եւ անտարբերէին հասարակաց ցնծութեան տոներու, խրախճանաց, թատրոններու եւ հանդէմներու, ուստի առաւել իմն կը չորախօսուէին, իբրեւ թշնամի քաղաքակրթութեան :

Քրիստոնէից միաբանական սէրն հռչակուած էր իբր գաղտնապէս կազմուած գաւաճան ընկերութեան մը գործ : Նոցաիրարու եղբայր ու քոյր կոչելը եւ աղքատաց ողորմութիւն տոալը, քրիստոնէական ընկերութեան զմարդիկ յանդամակցութիւն հրապուրելու միջոց համարուած էր : Աքանչելիք, զորս քրիստոնեայ նահատակք կը գործէին, կախարդութեան եւ մոգութեան կընծայէին, ճիշդ այն Հրէից նման, որք Քրիստոսի հրաշները տեսնելի յետոյ, երբ անկարելի էր այլ եւս զայնս ուրանալ, կը կցկցէին թէ Յիսուս «Իշխանաւն դիւաց հանէ զդեւս»:

Քրիստոնէից կենցաղն այնքան սաստիկ ընդհանրական տելութեան մը տեղի տուաւ, որ հեթանոսք առ հասարակ քրիստոնէից կը նայէին իբրեւ ամրարիշտ պատժապարտներու, արժանի կապանաց եւ կախաղանաց, հրոյ եւ սրոյ, վերջապէս չարալլուկ մահու : Քուրմերն, որոց անկարելի էր ըմբռունել թէ ի՞նչպէս կարելի է աներեւոյթ Աստուած մը պաշտել, զոր քրիստոնեայք կը պաշտեն, առանց մեկեան, անշէջ ձրագներով զարդարուն սեղաններ, զոհեր եւ արձաններ ունենալու, ուստի զքրիստոնեայս անաստուած բարուրելով՝ կը կցկցէին թէ աշխարհի պատուհասներ, երկնային պատիժներ, զանազան աղէտալի արկածներ ու պատահարներ, երաշտութիւն, մահտարաժամ եւ ասպտամբութիւններ, նոցաերեսէն տեղի կունենան, ուստի, կըսէին . «Նոքա քրիստոնեայք դից (աստուածոց) բարկութիւնը կը բերեն նոցա վրայ,

որք նոցա (քրիստոնէից) ապրելուն կը ներեն : » Քրմական այս չարախօսութիւնն ոչ թէ հասարակ ժողովրդեան համար հաւատալի կը թուէր, այլ նշանաւոր գրագէտներ անգամ սոյն կարծեաց հետեւելով յիշատակած են ի գիրս . «Կայսրն կղոդիոս Հռոմէն վռնտեց Հրեայները, որ Քրիստոսէն գրգռուելով չին դադրիր խռովով թիւններ յուղել : » Սուետոնիոս պատմագիր ի Ներոն ԺԶ, Հեթանոս այս պատմագիր գուցէ վեր ի վերոյ լսելով թէ Քրիստոնեայք զՔրիստոս կենդանի կը խռովավանին, կը կարծէ թէ Քրիստոս տակաւին կենդանի է աշխարհիս մէջ եւ է գրգռիչ եւ խռովարար : Խոկ մեծահամբան Տակիտոս Հռովմայ սոսկալի հրկիզութեան վրայ խօսած ատեն, զոր Հրամայեց Ներոն ի զքօսանս իւր, կը յաւելու . «Եւ այս բանին պատճառ կը բերէր զնոսա, որք ամենուն ատելի էին, զորս եւ ժողովուրդն կանուանէր Քրիստոնեայներ : Այս անուն Քրիստոսէ կիշնէր, զոր Պոնտացին Պիղատոս սպաննեց չարաչար մահուամբ ի կայսրութեան Տիբերի : Այս նանրահաւատ կրօնն յայնժամ թէ եւ խափանեցաւ, այլ այժմ կրկին սկսաւ երեւիլ, ոչ թէ լոկ ի Հրէաստան, որ ծնողն էր այս վնասակար աղանդին, այլեւ ի Հռովմ եւս ուր ամէն աեսակ խառնիխուուն ամբարշտութիւնք կուգան կը դիզուին եւ կը մրցին : » Յետոյ Տակիտոս Քրիստոնեայներն արժան կը դատէ մատնել տանջանաց եւ մահու, իբրեւ վատ չարագործներ . Տարեգ . ԺԴ :

Հռովմայեցիք բոլոր ազգերն, որք Հռովմայ քաղաքացի չին, բարբարոս եւ վայրենի կը համարէին, խոկ Հրեայ անունն այնքան ատելի եւ զզուելի էր, մինչ զի իբր նանրահաւատ եւ գձուձ ազգ, կը գրէր Ովրատիոս . «Այսակի բանի Հրեայ մը կրնայ հաւատալ եւ ոչ ես . » Ա. Երգիծ . Ե. Ուրեմն որքան գժուարութիւն կար Հրեայ Քրիստոնէից ընդունիլ տալ Քրիստոնէութիւնն այսպիսի գոռող եւ հպարտ, ազնուական եւ գերիշսան Հռովմայեցի մարդոց : Քարոզել թէ Աստուած մը կայ, որ ի փրկութիւն մարդոց երկնքէն իջնելով կուսէ մը ծներ, սներ եւ ապրեր է, խօսեր ու գործեր է, բռնուեր, խաջուեր եւ մեռեր է, եւ այժմ կենդանի է եւ պիտի գայ օր մը ի դատաստան, բարիները վարձատրելու եւ չարերը

պատժելու համար. այսպիսի քարոզութեան մը ի՞նչ կը պատասխանուէր. «Թողուլ մեր զօրաւոր Աստուածներն, որք Հռովմէական պետութեան ենթարկած են այսօր տիեզերքս, թողուլ եւ երթալ խաչուած Հրէի մը ետեւէն, եւ միտ դնել հրէ ական բանդագուշական առասպելներու, միթէ չը այս անմտութիւն, ծիծաղելի՛ գործ տիմարութեան» Հալածանքն որքան կը սաստկանար, այնքան քրիստոնեայք առաւել իմն կը փայլէին ի նահատակութիւնս առ ոչինչ համարելով մահը, մինչ զի հեթանոսք կը զարմանային թէ էր քրիստոնեայք ինքնասպանութեան դիմելով չին կարձեր իրենց կեանքն, որոց Յուստինոս վկայ կը գրէր. «Անշուշտ պիտի ըսէք մեզ, անձնասպան եղիք եւ շոււ հասէք առ ձեր Աստուած եւ մի յաւելուք տագնապել զմեզ!» Այնքան սաստիկ ատելի էր քրիստոնեայ անունն որ այլ եւս առած դարձած էր ժողովրդեան մէջ, թէ «Այս մարդոն արդարեւ բարի է, այլ սակայն աւազը, որ քրիստոնեայ է.» Տէրտուղ. Պատ. Հատ. Գ:

Դատաստանք հրապարակաւ էին եւ հորցափորձութիւնք կարճ, զի ի՞նչ հարկ կար երկար բարակ հարցաքննութեանց Անողորմ տանջանաց կամ ի տար աշխարհ աքսորանաց եւ կամ մահու վճիռն իսկոյն ի գործ կը գրաւէր, բաւական է որ ամբաստանեալն խոստովանէր թէ Քրիստոնեայ է: Դատաւորն ի բեմի կը բազմէր, ըլջապատեալ զինուորական սպայներէ եւ գատական պաշտօնեայներէ, որք ի ձեռին ունէին տապար եւ խուրծ, Պատիժները տարբեր էին, այսինքն տանջանաց եղանակներն. Խստիւ կը պատժուէին գերիներն քան զազատս, օտարազգիներն քան զբնիկ քաղաքացիս, ինչպէս որ Պօղոս գլխատեցաւ զի Հռովմայեցի էր, իսկ Պետրոս խաչեցաւ զի Հրեայ էր: Տանջանաց մէջ ամենէն սոսկալին եւ անազորյոնն էր խաչն, որոյ վկայ կը գամէին սուրբ բեւեռներով յանցապարտը, նախ կը ձաղիէին, բրածեծ կը չարչարէին եւ ապա ատրաչէկ երկաթներով եւ վառ ջահերով նորա կողերը կայրէին, մինչեւ մեռնէր: Տանջանաց միւս տեսակներն աստէն կարելի չէ մի առ մի յիշատակել:

Հալածանաց մէջ շատեր ըստ Տէրունական բանի այլուր կը փախչէին. Մատթ. Ժ. 23: Երէցներ եւ եպիսկոպոսներն

եւս իրարմէ կը զատուէին, կամ ժողովուրդէն մեկուսի կենալով եւ կամ շաա անգամ ժողովրդեան մէջ խառնուելով, այլ միշտ զգուշութեամբ կը վարուէին, եւ կը ջանային պահուըտիլ եւ պրծիլ, զի առաւել սոքա կը փնտուէին որպէս զի հովիւը զարնելով ցրտեն ոչխարները։ Ոչ թէ կամովին ի մահ կը դիմէին Քրիստոնեայք, այլ յայնժամ եւ եթ, երբ կը բռնուէին եւ ստիպում կը կրէին ուրանալ Քրիստոնէական հաւատքը եւ զոհել կորց։ Եթէ ամբաստանեալ մը արտասանէր թէ քրիստոնեայ չէ, անմիջապէս կարձակուէր, զի հեթանոսք քաջ գիտէին, թէ նո որ ստուգիւ եւ ի սրտէ Քրիստոնեայ է, չուրանար ամենեւին գէթ առ երեսս իւր հաւատը։

Բանտարկութեան պատիժն ուրիշ բանի համար չէր եթէ ոչ փորձել Քրիստոնէին հաստատամութիւնը։ Կաւարչուին եւ ժահանու էին բանտք, ուր անօթի եւ ծարաւ վկայք կը սոլասէին օրերով եւ տարիներով մահապարտութեան վճռին։ Վկայից ձեռներն ու ոտներ զլթայներով կամ փոկերով կապած ու կաշկանդուած էին միշտ։ Նոցա պարանոցներուն վրայ կը դնէին ծանր եւ խոչըր կոճղեր, եւ ապակիի կտորներ ցցելով ի գետին եւ կամ սրածայր փոքրիկ ցիցեր շարելով, վկայներու մերկ մարմինները նոցա վրայ կը քաշկռտէին, յարիւն ողոզելով ամբողջ բանտն։ Արգիլուած էր բանտարկելոց յարաբերութիւն ունենալ կամ խօսիլ ուրիշներու հետ, որպէս զի մի գուցէ հեթանոսք սոցա սքանչելի համբերութենէն, եւ համեզգեր խօսքերէն համոզուելով, գառնան ի Քրիստոնէութիւն, ինչպէս շատ անգամ պատահեցու պահապաններու եւ բանտապեաներու։ Ընկճելու համար վկայից արիւթիւնը, շատ անգամ ի ներքս բանտին կը բերէին հայր ու մայր, կամ ուրիշ սիրելիներ, որպէս զի առ գութ սոցա վկայք մորմոքին եւ վերագառնան ի կրօնս հեթանոսութեան։

Այլ Եկեղեցին մեծ խնամք ունէր առ բանտարկեալ վկայս։ Սարկաւագներ ստէալ կայցելին նոցա, կապասաւոր էին եւ կը միսիթարէին։ Նոյնպէս շատ հաւատացեաներ ընկերանալով սարկաւագաց կը մտնէին ի բանտս, կը համբուրէին վկայից շլթայները, լալով երանի կը կարդային նոցա։ Հաւատաց-

եալք այս այցելութեանց մէջ յաջողելու համար ոչ թէ միայն դրամ կը վատնէին, այլեւ շատ անգամ սիրայօժար թոյլ կուտային որ հեթանոսք զիրենք եւս բռնեն, ծեծեն ու դատափետեն եւ խառնեն ընդ վկայս, չարչարանաց մատնելով։ Հոն կ'աղօթէին, այլեւս այդ բանտք տաճար էին Աստուծոյ կենդանւոյ, ուր ինքն իսկ խոստովանողն էր քահանայ եւ պատարագ։ Հաւատացեալք ամենեւին չէին վախնար վկայից տանջանաց ժամանակ մօտիլ եւ կտաւներով եւ սպունգներով վկայից արիւնն ժողովել եւ շիշերու մէջ ապա զտելով, դնել ի տապանս նոցա։ Վկայից մարմիններն կամ նշխարները, եւ եթէ հրակէզ եղած էին, աճիւնները ստանալու եւ ամիովելու համար ի հող, հաւատացեալք ամէն ջանք աներկիւդ կը թափէին։ Հեթանոսք Քրիստոնէից այս իղձն ու փափաք ի դերեւ հանելու համար, կը ջանային անհետ առնել վկայից մարմինները կամ գազանաց սուր ժամեաց մատնելով, եւ կամ ի խորս ծովու նետելով։ Շիրիմք վկայից ի յարգանս էին միշտ, եւ հրաշագործութիւնք կը հաստատէին թէ «Աստուած կը բնակի յոսկերս նոցա»։

Այնքան կաթողին էին միանգամայն վկայից սէրն առ Բանն Աստուած, մինչ զի սրբոց շիրիմներ երբ բացուեցան, գտնուեցան Աւետարաններ, որք դրուած էին ի վերայ լանջաց նոցա։ Կը վկայէ Ոսկեբերան թէ իւր ժամանակ իսկ կային կիներ, որք Աւետարանն ունէին կախուած իրենց պարանոցներէն։



ԿԱՆԱՆԳԻՐՔ



ԱՐԱՔԵԼԱԿԱՆ ԿԱՆՈՆՔ

Ժ. «Վասն թէ զկնի Պատեֆին կատարեսցին յիսուն օր։»

«Սուրբ Առաքեալք սահմանեցին եւ հաստատագէս որոշեցին, թէ Պասէքէն այսինքն Փրկչին յարութենէն յետոյ

քառասուն օր տէրունի է, թող կատարուի տօն, ի յիշատակ վերացման Տեաւն յերկինս առ Հայր փառաւորեալ։»

ԺԱ. «Վասն վերացման նորա։»

«Սուրբ Առաքեալք սահմանեցին եւ հաստատապէս որոշեցին, թէ Զատկէն մինչեւ քառասներորդ օր համբարձման Տեառն, ուրախութիւն եւ ցնծութիւն թող լինի, զի յարութեան օրեր են եւ Փեսայն առագաստի մէջ է։ Ապա յետ համբարձման տօնին թող պահեն։ Եւ դարձեալ յիսուններորդ (Պէնաէկոստէի օրը) տօն կատարելու է, առաջին զատկուան պէս թող մորթուի գառն (⁽¹⁾)։»

ԺԲ. «Վասն չճռնադրելոյ զեկամուս ո՛մ։»

Սուրբ Առաքեալք սահմանեցին եւ հաստատապէս որոշեցին, թէ նորադարձ կամ ի վաղուց հաւատացեալ ոք, որ տակաւին չգիտէր սուրբ եկեղեցւոյ ճշմարիտ հաւատքն, կարգն ու օրէնք, որք հաստատուած են, թող չկարգուի առաջնորդ կամ տեսուչ եկեղեցւոյ մէջ։ Նաեւ չնացեալներն, սունկացեալներն եւ ուրիշ պղծագործները թող չհրաւիրուին յերիցութիւն, ի սարկաւագութիւն կամ յայլ ինչ սպասաւորութիւն եկեղեցւոյ. թող չճռնագործուին, որպէսզի հաւատացեալք չգայթակղին, զի եթէ Մովսէսի օրէնքն, որ ճշմարտին ստուերն էր, անարատը կընտրէր ի սպասաւորութիւն, որքան նորոյ ուխտիս միջնորդն լինելու է անարատ եւ սուրբ։»

ԺԳ. «Վասն յաւուր ուրերորդի մկրտել զմանուկ։»

Սուրբ Առաքեալք սահմանեցին եւ հաստատապէս որոշեցին թէ Աստուած խօսեցաւ Աքրահամի հետ եւ կըսէ. Եթէ ձեր ութօրեայ մանուկն թլիատուի, այն պիտի լինի իմ եւ ձեր մէջ յաւիտենական ուխտին նշանը։ Նոյն ուխտը եւ Մովսէսի հետ ըրաւ տէր Աստուած ժողովրդեան վրայօք հրաման տալով ջուր սրակել մշտկաւ զոպացի, որ գուշակութիւն էր մկրտութեանն հեթանոսաց։ Մովսէս եւ Ահարոն օրինակ էին այն բաներուն, որ պիտի լինէին յետոյ։ Ստուերագրին փոփոխութիւնը կը հրամայէր ջրով լուացուիլ արտա-

(1) Թուի թէ կը պահուէր տակաւին գառն մորթելու Հրէական սովորութիւնն ի Զատկի։

քին սրահին մէջ եւ յետոյ մերձենալ ի սրբութիւնսն։ Օրինակ էր մկրտութեան Նաւեայ որդի Յեսուն, նախ յորդանանէն անցնելով եւ ապա մոնելովն յերկիրն Աւետեաց։ Այս մկրտութեան օրինակ էր մեծն ի մարգարէս նախանձաւորն Եղիա, որ Յորդանանէն անցնելէ յետոյ կը վերանար կենդանւոյն ի յերկինս։ Նոյնպէս Եղիսէ սափորը կը բերէր ի գուշակումն մկրտութեան։ Օրինակ էր նաեւ մեծն ի ծնունդս կանանց կնքահայրն Յովհաննէս, որ արժանի եղաւ մկրտել մեր անարատ տէրն Յիսուս Քրիստոս Յորդանան գետին մէջ։ Ինք Տէրն իսկ օրինակ կը լինէր նոր ուխտիս, մանկանց եկեղեցւոյ։ Եւ լուանալով մեր ոտներն վերնատան մէջ ջրով մկրտութեան զմեղ զօրացուց, եւ մաքրեց սրբեց աւազանաւն սրբութեան, թողլով օրինակ աշխարհի։ Զի քահանայութեան ձեռամբ ութօրեայ մանուկ մկրտուելով պիտի լինի քրիստոսազգեստ։ իսկ վկայներ — նահատակը — որք չեն մկրտուած, իրենց արեամբ պիտի փրկուին, այսինքն իրենց արիւնն իբրեւ ջուր մկրտութեան թող համարուի։»

ԺԴ. «Վասն չպատելոյ զպաւոսն Տեառն որք երկմիսն իցեն ի հաւասսւ։»

«Սուրբ Առաքեալք սահմանեցին եւ հաստատապէս որոշեցին թէ այն մարդն որ հաւատքին մէջ թերի է եւ երկմիտ, եւ հաւատարիմ չէ ի գործ սրաշտաման Տեառն, թող չձեռնադրուի, որպէսզի ուրիշներու ծուլութեան չար խմոր չլինի, որպէս գրուած է թէ անիծեալ է նա, որ զգործ Տեառն կը գործէ հեղդութեամբ։ Նա զմարդիկ կը խաբէ եւ ոչ զԱսուած, որոյ առջեւ կամակորութիւնք դարովելի են։»

ԺԵ. «Վասն որ ի հարցուիս երբան։»

Սուրբ Առաքեալք սահմանեցին եւ հաստատապէս որոշեցին թէ ով որ սուտ երդում կը նէ կամ սուտ կը վիայէ եւ կամ կերթայ կախարդներու, հմայողներու, քաւդէներու եւ վհուկներու, կը հաւատայ (լուսնի) ծննդոց եւ աստեղագիտութեանց, իբրեւ անաստուած թող արգիլուի քահանայութենէ եւ չմասնակցի ի պաշտօն եկեղեցւոյ։ իսկ եթէ ժողովրդական է այսինքն աշխարհիկ կապէ, ի բաց թող մերժուի։»

ԺԶ. «Վասն որք ընդ Հրեայս հավորդեն:»

«Սուրբ Առաքեալք սահմանեցին եւ հաստատապէս որոշեցին, թէ ով որ սիրէ Հրեայները եւ նոցա կը հազորդուի, այսինքն հրէականութիւնը կընդունի ընդ քրիստոնէութեան, կցորդ եւ մասնակից թող լինի Յուդայի Սկարիովացւոյ, որ սիրեց Հրեայները կամ հեթանոսութիւնը որ կերկրագէ արարածոց փոխան Արարչին, թող չմտնէ յեկեղեցի, եւ չմնակի ի մէջ հաւատացելոց: Խոկ եթէ յամառի եւ մնայ, իրենց մէջ թող թող չտան, այլ զատեն եւ ի բաց որոշեն իրենցմէ, որպէսզի դառնութեան արմատին կրկին երեւալուն համար չըլլծուին ուրիշներն:

ԺԷ. «Վասն ոչ ընդունելոյ զորս ի Հրէից կամ ի հերանոսաց հաւատալ եւ անդէն ուրանայ:»

«Սուրբ Առաքեալք սահմանեցին եւ հաստատապէս որոշեցին, թէ Հրեայ կամ հեթանոս գայ ու խառնուի եկեղեցւոյ մէջ, եւ նորէն թողլով երթայ ի բնակութիւն իւր՝ ի կին վիճակ կրօնի, եւ յետոց կրկին գայ ի նոյն պաշտօն — ի քրիստոնէութիւն, զոր անարգեց, մի ընդունիք եւ մի խառնէք ձեր մէջ: Այլ զատուած թող մնայ եւ իւր առաջին կենցաղին ու կարգին մէջ թող կենայ. թող չհազորդուին, մտերմութիւն չընեն նորա, որք կը ճանչեն զնա:»

ԺԸ. «Վասն զվաշւառուսն ոչ ձեռնադրելոյ» :

«Սուրբ Առաքեալք սահմանեցին եւ հաստատապէս որոշեցին, թէ ով որ փոխ կուտայ եւ ագահաբար վաշխ եւ տուկս կառնու, այնախսին թող հաւատացելոց կարգէն չհամարուի, եւ քահանայութեան կարգն առնուի իրմէն, զիմտիկ չէ ըրեր թէ Արարիչն պատուէր տուաւ Մովսէսի, թէ պատուիրէ Խորայելի սրգւոց, որ չպահանջեն փոխ արուածքաները ի մերձենալ ամին թողլութեան եւ ամին երրորդի: Ո՛րչափ աւելի պատժի արժանի է մէկն այս նոր ժամանակիս մէջ, որ զայս կը գործէ» :

ԺԹ. «Յաղագս միաբանութեամբ կատարելոյ զեկելիցւոյ իրաառաջնորդին եւ պաշօնէից:»

«Սուրբ Առաքեալներն սահմանեցին եւ հաստատապէս որոշեցին, թէ իշխանութիւն չունի ոչ քահանայապետն, ոչ ե-

րէցն եւ ոչ ո եւ է առաջնորդ եկեղեցւոյ , առանց իւր պաշտօնակցաց խորհրդակցութեանն ու գիտութեան , բան մը ընել եկեղեցւոյ մէջ : Ամեն բան ամենուն հաւանութեամբն ու միաբանութեամբ պէտք է ընել , որպէս զի իրենց մէջ տրտութիւն եւ երկպառակութիւնք չլինին , վասնզի ամենուն միաբանութեան չնորհիւ քարոզութիւնն հաւատարիմ եւ ստոյգ կը լինի , եւ հաւատն հաստատուն , որպէս եւ Փրկիչն կը վըկայէ , թէ ուր որ իմ անունով կը ժողովին երկու եւ երեք անձեր , հոն եմ ես , նոցա մէջ :

Ի . «Վասն ոչ խոտորելոյ զանարգ ի ձեռնադրել , երէ անարա իցէ» :

Սուրբ առաքեալք սահմանեցին եւ որոշեցին հաստատապէս , թէ ի կարգէ քահանայութեան , նոքա որ սուրբու անարատ են մամնայէ — արծաթսիրութենէ եւ եկեղեցւոյ օրինացն ու կարգաց հմուտ , եթէ անարգաց ոք իցէ — այսինքն ազնուական դասէն ընտրուած ու կոչուած չէ ի քահանայութիւն , այլ ստորին դասակարգէ , տրժանի թող լինին քահանայապետութեան ու իշխանաւորութեան , Աստուծոյ եւ մարդկան մէջ միջնորդ լինել , երեւելով ամենուն զլուխ եւ առաջնորդ , զի Մամուէլի պէս դէտ եւ հովիւ են , պիտի շրջին նային թէ ուր կայ չարութիւն ու բարութիւն , ուր մեղք եւ առաքինութիւն . ամէն տեղ կարգադրութիւններ պիտի ընեն եւ հրամաններ պիտի տան ըստ մարգարէութեանն Եզեկիէլի» :

Թ Ղ Թ Ա Կ Ց Ո Ւ Թ Ի Ւ Ն

Քանի կը նթեռնում ձեր քաղցրանուագ Սոխակն , այնքան . հաճոյք կզգայ սիրոս , ճարակ կ'գանէ միտքս . այնքան ըզմայլմամբ կալաշարի հոգիս . այո , պատու ական հայր , յստակ եւ կարուկ գրչով՝ ամէն խնդիր կ'լուսարանէք յաջողակութեամբ , եւ ճարտարութեամբ կը վարդապետէք եւ կը մեկնաբանէք Հայաստանեայց անկախ եւ առաքելական Ս . Եկեղեցւոյ քրիստոսաւանդ օրէնքներն ու ծէսերը . ապրեցէք դուք

Հայ մանկտւոյն լցոս սփռելու , ապրեցէք , մեր եկեղեցւոյ անկախութեանը սպառնացող թշնամեաց դէմ պատուար մը ըլլալու համար :

Շարժեցէք ուրեմն ձեր ոսկչղինիկ գրիչը եւ երգեցէք , գողտրիկ՝ հանգոյն Շնորհալւոյն , եւ թող ձեօք եւ ձեր նըմանեաց հոգեշունչ նուագներովն հրճուի ու զմայլի քրիստոս սապանծ Հայաստանեայց Սուրբ եկեղեցին :

Իցիւ թէ , վերակսէր այսպէս ոսկեղինիկ դարն , զոր փառաւորեցին մեր յաւերժայիշատակ Սուրբ հայրերն . կեցցէ Սոխակն բանաւոր , վերընձիւղեալ յարմատոյ նոցին :

Ընկալարուք զհաւաստիս անհուն գոհունակութեանս , որով եմ աղօթարար վասն յարատեւութեան քաղցրաձայն Սոխակիդ :

Պաշտօնեայ Ս. Հրեշտակապետ եկեղեցւոյ

1888 Սեպտեմբեր 17

ՕՏՆՓԱՆՈՒԹ ՔՀ. 0.ԶԱՐԵԱՆ

յԱՏԱԽԱՎԱՐ

Ա. Ռ. Ա. Կ

ՄՈՒԿ ԵՒ ՈՒՂՏ

Գիրուկ Մուկ մը Ռւղտէն խնդրէր ,

Վայ իմ մեղքիս , եւ կը պնդէր ,

Մէջ կճշակին դնել իւր բայն ,

Անվախ տեսնել լցոսն արեւուն :

«Զի զզուած եմ , կըսէր . արգէն ,

Մութ ծակամուտ կեանք վարելէն» :

Ռւղտն ի՞նչ անէր .

Կը հաւանէր :

Մկիկն ալ գոհ էր ,

Տնակն աղւոր էր :

Սակայն փորձանքն հասաւ շամա կանուխէն .

Ուղարին օր մը բեռներ տարած ատեն
Մէջ կճղակի Մուկ կը տրորի ,
Ճարպն ու ճրագուն դուրս կը վայթի :
Որուն Ուղարիկն ծիծաղերես
կը փսփսար . «Մկիկ , չըու՞ս ,
Այդ իւզ ճրագո՞ւդ նեղեր լզքեց» :

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ

ԱՆՕԹՔ ԵՒ ԿԱԼՔ

«Այս անօթք են ի խորանի եւ ի բեմի :

1. Խաչ յաւագ խորանի , մշտակայ , քսուաթեւ եւ ար-
ծաթեայ : իսկ այլ խաչք ճաճանչաւոր կամ քառաթեւ առ ի
զարդ եւ եթի հանդիսաւոր աւուրս» . Կ. ՐԳԱ. Յ. Յ. Յ. Յ.

Խաչն էր ի հնումն տեսակ մը կախաղան , գամուած եր-
կու կտոր փայտէ թեւատարած + կամ խոտորնակաձեւ × :
Խաչի մահն էր պստիժ ահուելի , հրապարակային նախատինք
եւ անարգանաց առակ նշաւակի յաջս ժողովրդեան : Հին էր
այս պատիժ , մինչ զի Մովսէս ահաբեկելու համար խորայե-
լսացիներն որ զգուշանան հեռանալէ Աստուծմէ եւ նորս պատ-
ուերներէն եւ օրէնքներէն , այսպէս կը խօսի . «Եւ եթէ ոք
մահապարտութեան արժանի մեղք գործէ , կախեցէք զնա
փայտէ , միայն թէ նորա մարմինն թող չմնայ անթաղ , նոյն
օրը թաղեցէք : Զի Աստուծմէ անիծեալ է նա , որ փայտէ
կը կախուի : Եւ մի պղծէք այն երկիրն՝ զար քո տէր Աստ-
ուած ժառանգութիւն պիտի տայ քեզ» Բ. Օր . իշ. : 25 :
Ա. յլ սակայն խաչն պատւայ նշան եւ փառք պիտի լինէր քրիս-
տոնէիցս , ինչպէս Պօղոս առաքեալ կը խօստավանէր . «Ա. յլ
ինձ քան լիցի պարծիլ . բայց միայն ի խաչն Տեառն , որով
աշխարհ ինձ ի խաչ ելեալ է եւ ես աշխարհի» : Պօղոսի այս
պարծանք յանուն խաչի այս ունէր պատճառ զի կը գրէր
առ Գաղատացիս . «Քրիստոս գնեց զմեզ Օրինաց անէծքէն ,

մեր համար անէծք լինելով, զի գրուած է թէ անիծեալ է նա, որ փայտէ կը կախուի»։

Խաչի պատիժն այնքան ընդհանրացած էր, որ ինչ եւ ից նեղութիւն, զրկանք, տառապանք եւ վիշտ, իմի բան ու եւ է փորձանք կը կոչուէր խաչ։ Այս մտօք կըսէր Քրիստոս իւր աշակերտներուն։ «Ով որ չառնու իւր խաչն ու ետեւէս չգայ, չկրնար ինձ աշակերտ լինել»։ Խաչելու ձեւն էր գամել բեւեռներով մահապարտին երկու ձեռներն ու ոտներ կամ զատ զատ եւ կամ միանգամայն, այսինքն իրարու վրայ գրուած։ Շատ անգամ առանց գամելու կը կախէին շուանեներով աւելի գլխիվայր քան ուղիղ։ Երբեմն եւս թէ բեւեռ եւ թէ առասան ի միասին կը գործածէին, որով մահապարտ թէ կը գամուէր եւ թէ կը կապուէր։ Այս կերպով խաչողք կապկալուած ու գամուած խաչուողք կրնային դիւրաւ տնկել եւ բարձրացնել։ Քրիստոս առաջին տեսակով խաչուեցաւ, այսինքն գամուեցաւ տնկուած խաչին վրայ։ Մահապարտք իրենք պարտաւոր էին խաչը շալկել եւ քաղաքին մէջէն հրապարակային խայտառակութեամք անցնիլ եւ երթալ հօն, ուր պիտի խաչուէին, որ էր միշտ բարձր տեղ։ Քրիստոս ի սկզբան շալկեց խաչը, բայց որովհեաեւ ճար չունէր շալկած տանիլ առանց կքելու մերթ ընդ մերթ, եւ շունչ առնլու համար կանգ առնլու, ուստի խաչողք ստիպուեցան Սիմոն կիւրենացին բռնել, եւ բռնի նմա շալկել տալ խաչը։

Բայց աւելի սոսկալին կար, բոլոր խաչի մահուան դատապարտուողք խաչուելէ առաջ անպատճառ պէտք էր, որ ձաղկուէին խարապանաւ, թողլ բրածեծը, որ կից էր սմին։ Եթէ գերիներ էին յանձապարաք, կամպետական դաւաճաններ, կաշեայ փոկերով խստագոյն կը ձաղկուէին, եւ այս էր ամենէն աւելի անարգական եւ անագորոյն պատիժ։

Խաչուողք կընդունէին խաչողներէն տեսակ մը ըմպելի, որպէսզի թմրին եւ քիչ զգան ցաւին սաստկութիւնն։ Այս ըմպելին թէեւ ճաշակեց Քրիստոս այսինքն համն առաւ, այլ չուզեց ըմպել, զի այդ գարմանին եւ սփոփանաց պէտք չունէր, քանի որ կամաւ յանձն առած էր խաչի մահը, միայն թէ երբ մահու սաստիկ տագնապն զգաց, եւ անհնարին իմն

տառապանօք հոգեւարքութեան հասաւ, եւ աղաղակեց թէ ծարաւի եմ, զինւորներէն մէկն իրեն բերնին դպցուց քացախով լի սպունգ, որ խմէ, այլ չուզեց դարձեալ խմել։ Յիսուս զինւորին այս կարեկցութեան պէտք չունէր, զի ինքն եկած էր յաշխարհ աշխարհի մեղքը բեւեռելու համար ի խաչի, մեռնիլ ի խաչի սիրով եւ յօժարութեամբ, ուստի չուզեց ընդունել ո եւ է սփոփանք, ըստ իւր կանխասաց բանի։ «Բաժակը զոր տուաւ ինձ Հայրս, պիտի չխմէմ միթէ»։ Յովին . ԺԼ . 11 :

Խաչն ընդհանրապէս կը կանգնուէր արեւու տաք ժամերուն, ուստի խաչեալք խարազանէն եւ բեւեռներէն իրենց ստացած վերքերէն չարաշար նեղուելով, որք արեւակէզ կըբորբոքէին, կը պապակէին, կը մարմրէին ծարաւէ։ Ծարաւեցաւ եւ տէր Յիսուս։ Այս սոսկալի տանջանք կը տեւէր քանի մը օր, երբեմն եօթնեակ մը կամ աւելի, ի մի բան կը վերջանար մահուամբ եւ եթ։ Ուստի զարմացաւ Պիղատոս թէ Յիսուս այնքան չուտ մեռաւ, մինչդեռ բնականաբար աւելի ասլրելու էր, բայց տէր Յիսուս լեռներու եւ ձորերու մէջ չարքաշութեան վարժուած չարագործ մը չէր. այլ զի պարզ ու պարկեշտ քաղաքացի մը էր, ուստի չուտով մեռաւ, չկըրնալով դիմանալ անտանելի չարչարանաց։ Երկու աւազակաց բարձերը խորտակեցան, որպէս զի չուտով մեռնին, եւ նոցա մարմինք խաչին վրայ չմնան շաբաթ օրը, զատկի տօնի մեծ օրը, զի ըստ Օրինաց արգիլեալ էր. Բ. Օր. ԽԱ. 25 : «Եւ Դայեայ թագաւորը կախեց (Յեսու) երկճիւղ փայտէ, եւ կախուած մնաց մինչեւ երեկոյ, եւ արեւուն մարը մտած աւտեն հրամայեց Յեսու որ վար աւնուն, եւ նետեն զնա քաղաքին դրան քով եղած գուրը։ Եւ դիվեցին նորա վրայ քարերու ահագին կոյս մը մինչեւ ցայսօր»։ Յես. Բ. 29 : Առ Հրեայս այս օրէն էր չթողուլ խաչեալն անթաղ, բայց այսպէս չէր ընդհանրապէս առ Հռովմայեցիս մանաւանդ առ բարբարոսս։ խաչեալք կախուած կը մնային ընդ հսկողութեամբ պահապանաց, մինչեւ որ նոցա մարմինք ի գետին ընկնէին, կամ թռչունք եւ գաղանք հասնելով բզբկտէին եւ ուտէին։

(Շարունակելի)

ԲԱՐՈՅՑԱԿԱՆ⁽¹⁾

Տասն եւ չորս տարիէ յետոյ Բառնաբասաց հետ կրկին անգամ յԵրուսաղէմ եկայ, Տիտոսն ինձ հետ ունենալով։ Հոն գնացի ըստ յայտնութեանն ինձ ի վերուստ, եւ իմացուցի նոցա այն Աւետարան զոր կը քարոզէի հեթանոսաց մէջ, բայց առանձինն նոցա, որք կարծուածներ (նշանաւորներ) էին, զի մի գուցէ ընդունայն ընթացած եմ կամ այսուհետեւ ընթանամ։ Այլեւ Տիտոս որ հեթանոսներէն էր, եւ ինձ հետ կը գտնուէր, չըրնադատուեցաւ ի թլիատութիւն։ Այլ սահկայն մեր մէջ սպրոզող սուտ եղբայրներուն, որք սպրոզան մտնել եւ գիտել մեր ազատութիւնը, զոր Յիսուս Քրիստոսով ունիմք, եւ զմեզ ծառայեցնել, հնազանդիլ եւ ոչ առժամանակ մի հաւանեցանք, որպէս զի Աւետարանին ճշմարտութիւնն առ ձեզ հաստատ մնայ։ Բայց կարծուածներուն վրայօք, եթէ բան մը իսկ են, ինչպէս էին երբեմն, ինձ փոյթ չէ, քանզի Սատուած մարդոց աշառութիւն չընէր, զի կարծուածներն ինձ այնպիսի բան մը չիմացուցին։ Այլ ընդհակառակն երբ տեսան թէ ինձ յանձնուած է անթլիատութեան (հեթանոսաց) Աւետարանը, որպէս Պետրոսի՝ թլիատութեանը (Հրէից)։ Զի Նա որ յաջողութիւն տուաւ Պետրոսի թլիատութեան առաքելութեան մէջ, ինձ եւ յաջողութիւն տուաւ անթլիատութեան մէջ։ Երբ գիտցան այն շենորհներն, որք ինձ տրուած էին, Յակոբոս եւ Կեփաս եւ Յովհաննէս, որք կարծուած սիւներն էին, յօժարեցան ձեռն տալ ինձ եւ Բառնաբասի, զի մեք քարոզենք հեթանոսաց եւ նոքա Հրէից, միայն թէ աղքատները յիշենք միշտ, զոր եւ ես փութացայ ի գործ դնել։



(1) Թուղթ Պօղսափի առ Դաղատացիս թ. 4—11. վաղիւ ընթեցանելի ի ժամու Ս. Պատարագի։

Ա.Զ Գ Ա.Ց Ի Ն

Ամեն . Նորընտիր Պատրիարքն Տ. Խորէն Արքազան պատասխանելով հեռագրաց Դեր . Պատր . Տեղապահ Սրբազանի եւ Մեծաշուք Ատենապետին Ազգ . Երեսով . ժողովոյ , հեռագրաւյացնած է թէ ապաւինելով ի չնորհս Աստուծոյ եւ յաջակցութիւն համօրէն ազգին՝ կ'ընդունի Պատրիարքական ծանրբայց բարձր պաշտօնն :

* * *

Գոհութեամբ կը ծանուցանեմք թէ Արք . Տ. Գրիգոր վարդապետ Աբարդեան Զէյթինի , եւ Մեծ . Մինաս էֆ . Զերազ Ղալաթիոյ կեդր . վարժարանի եւ Մեծ . Տոքթ . Ճէլալեան էֆ . Խասքէօյի Գալֆայեան Որբանցի մէկմէկ օրինակ Սոխակ համեցան նուիրել :

* * *

Բաս նորոգ կարգադրութեան թղթատարական վարչութեան հարկագրեալ եմք այսուհեաեւ գիւղացիի քահանացից բաժանորդագինն 15 դրուշի վերածել :

ԱՌԱՍԱԿ Կը հրատարակուի ամէն Շաբաթ օր :

Տարեկան գիմն է **30** դրու . **Քառամսնայն** **10** դրու . **Համբ** **20** փրյ : Դիմացի խահանայից **Տարեկան** բաժանորդագինն է **15** դրու :

Վաճառութեան կանոնի են , գրօնարուզք եւս կ'ընդունուի :

Հանդիսիս վերաբերեալ գրութիւնն ուղղել , Առ

Տէր եւ Խմբագիր Սոխակ Հանդիսի

Վ.Օ.Հ.Յ. Վ. **Տէր Միւսսաւու**

Ի ԳՈՒՄԳՈՒ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Գ. ՊԱԼՏԱՍԼԵԱՆ

Զամանակներաւ , Յակոբեան խան , Թիւ 40, 41, 42, 43

1888

معارف عمومية نظارات جليلة سنت رخصتيه طبع أولندر